

կանութեան ամենէն ներքին դաղտնեաց մէջ խսկ, և նորա այլհայլ աստիճանները սահմանեց . Այսօրուան օրս՝ ստուգիւ գիտենք թէ ինչ բանէ կը բազկանայ այն նիւթն՝ որ կը կազմէ բուսոց գործարա . նաւորութիւնը – խորշը – և թէ ինչպէս կը մեծնայ և կ'աճի : Գիտենք գարձեալ զեղանակն ըստ որումայս հիւսուածք՝ կ'աճին որոշեալ կտ- նոնաց համեմ մատ, և թէ ինչպէս հիւսուածք՝ աճմամբ, ձեռց և կազմու- թեան փոփոխմամբ՝ կը կերպարանափոխին ՚ի հիւսուածք բարձրա . գոյն դասաւորութեան մինչև որ կամաց կամաց կ'երեայ սոսկ աշաց տնկոյն մարմնոյն կաղմակերպութիւնը :

### ՀԱՄԱՌՈՅՏ ՏԵՍՈՒԹԻՒՆ

#### Ի ՎԵՐԱՑ ԲՆԱԿԵԼԻՈՒԹԵԱՆ ՄՈԼՈՐԱԿԱՑ

(Տես յ'էջ 54)

Արեալին գրութեան միւս մոլորակաց մէջ ֆայլածուն, Արուսեակ և լուսընթագը մանրամասն զիտուած չեն . այսչափ միայն զիտենք որոշ՝ որ մթնոլորտով շրջապատուած են, բայց թէ ինչ տեսակ մըթն- ոլորտ է, տակաւին չի գիտցուիր :

Ուրանոսի և Պոսիդոնի վրայ զանց կ'ընենք խօսիլ, վասն զի գեռ ճիշդ հետազոտութիւն մը չէ եղած վրանին: Խոկ աստեղատիպք՝ այն- չափ փոքր են, որ նոցա մակերնոյթը հազիւ մեր գաւառաց մեծու- թեան կը հաւասարին, որով հեռադիտակային զննողութեանց են- թակայ չեն: Միայն երեսակին վրայ կրնանք ուշ գարձնել, ոչ թէ նորա մակերնոյթը մանրամասն հետազոտուած ըլլալուն պատճա- ռաւ, այլ վասն զի արեալին գրութեան մէջ մի միայն մոլորակն է որ զարմանալի և եղական երեսոյթ մը կ'ընծայէ :

Երեսակն երկրիս հեռու է 330 միլիոն մզոն . նորա խտութիւնը 0. 14 է երկրիս խտութեան . ծանրութիւնն 1. 09է . տրամագիծն 8 անգամ աւելի է քան զտրամագիծն երկրիս, և զանգուածը 401 ան- գամ աւելի է քան երկրիս զանգուածը: Որով կրնանք երեսակայել երեսակը մի ահազին գունդ, որոյ մեծութիւնը 785 տնգամ աւելի է երկրէս . և այս ահազին զանգուածը կը թաւալի իւր առանցից վրայ 10 ժամու մէջ, իսկ արեւու շուրջ՝ կը թաւալի 30 տարւոյ մէջ. այսին- քըն երեսակին մէկ տարին հաւասար է մեր 30 տարւոյ, և կամ եթէ մէկն երկրիս վրայ 90 տարի ապրի երեսակին համար երեկ տարեկան տղայ մը պիտի համարուի. այսպէս եթէ գտնուի 27 տարեկան մարդ մը երեսակին մէջ, մեր հաշւով կարելի է ըստ՝ որ նա ականա-

տես եղած է խաչակրաց, որ 708 տարի առաջ էր, այսինքն 1096ին.  
Երևակին մակերևոյթը գետ կեղև կապած չէ, ուստի իւր բնաբանական յատկութեամբը՝ աւելի արեու կը նմանի քան թէ մեր երկրիս: — Երևակին տհագին մեծովեան և իր առանցից վրայ արագ թաւալման պատճառաւ, իր միջնորդատին մէջ շարունակ և կանոնաւոր սատիկ հողմունք և մրրիկը կը պատահին, բայց ամենէն աւելի զարմանալի երեսոյթն է իր շորս մանեակներն, զորս գաւաւ Հիւկէնս յամին 1659. մանեկաց բոլոր դրութեան թանձրութիւնը 40—50 մղոն է, իսկ լայնութիւնը՝ 42,000 մղոն:

Այս մանեակներն՝ որոց մոլորակին մերձաւորագոյնն գրեթէ,  $1\frac{1}{2}$  անգամ աւելի հեռու է քան զշառաւիզ Երևակին, և արտաքինն՝  $2\frac{1}{2}$  անգամ աւելի հեռու է քան զշառաւիզն նորա, կը թաւալին կեդրոնին մօտ գրեթէ  $10\frac{1}{2}$  ժամու մէջ: — Մանեկաց ետև կը տեսնուին 8 հատ նորա արբանեակներ, այնպէս որ Երևակին ամբողջ շրջապատն է 6,000,000 մղոն:

Ըստ մանեակների կը տեսնուի որ եթէ Երևակին մէջ ըլլան բնակիչք, ոչ թէ մի միայն լուսնոյ տեսութեամբ պիտի զուարճանան, այլ ամբողջ ութ հատին ալ, որով շատ գեղեցիկ տեսարան պիտի ունենայ Երևակին: Երևակայնք հորիզոնի վրայ երկու կամ երեք լուսիններ, մի և նոյն ժամանակ ուրիշ երկու կամ երեք նոր ելող լուսիններ հորիզոնի վրայ. ինչ հիանալի տեսարան պիտի ընծայեն, և ինչ գեղեցիկ ներգաղջնակութիւն գունոց, մանաւանդ հասարակածին վրայ բնակողաց համար:

Կը մնայ արդ տեսնել սակաւուք մեր երկրիս արբանեակն, որ ըլլակելի համարեցաւ յոմանց: Լուսինն ամէն մոլորակներէն աւելի մերձաւոր ըլլալով երկրիս, ամենէն ալ առաջ կրցան մարդիկ հեռագիտակով մանրամասն գիտել, և օրովհետև առաջին գիւտն էր, ուստի ըստ այնմ վերաբերուեցան մարդիկ:

Լուսինն՝ երկու բաժանմունք ունի կիսագնդի, որոց բնութիւնը, ինչպէս մեղի, թերես և բոլոր տիեզերաց համար՝ շատ տարրեր է, այսինքն տեսանելի և անտեսանելի կիսագունդը:

1 Լուսնոյ մեր երկրիս նայող մասին բնաբանական կազմութիւնը մանրամասնաբար հետազոտուած է երկրիս այլ և այլ կետերէ, զոր օրինակ Ափրիկէի ներսերէն: Ըստ այնմ հետազոտութեանց՝ լուսնոյ միջին հետաւորութիւնն երկրէս 376, 239 քիլոմետր է. մակերնոյթն հաւասար է Ափրիկէի և Աւստրալիոյ մակերնութիւն, 49 անգամ փոքր է քան զերկիրս տարածութեամբ, իսկ ծանրութեամբ 81 անգամ նուազ է: Մեզ գարձած կիսագնդին վրայ՝ լուսնոյ ծանր մասեր կան, իսկ կազեր և հեղուկներ միւս կիսագնդին վրայ են: 2 Լուսնոյ թաւալման առանցքը, այնպէս քիչ ժուած է երկրիս պառանակին մակարդակին վրայ, որ ամէն լայնութեան վրայ, արել

միշտ բարձր գիրք ունի. ք հասարակածն դրեթէ միշտ ի զէնիտ կը դանուի, իսկ բնեռապյին կողմերը՝ գրեթէ հորիզոննէն չելլէր, որով իւրաքանչիւր կողմն, իւր արևուն ունեցած դիրքին համեմատ, կամ միշտ ձմեռ է կամ միշտ ամառ, կամ միշտ գարուն և կամ միշտ աշուն.

Լուսնոյ մակերևոյթն շատ անհաւասար է, զոր կարելի է տեսնել նոյն իսկ միջակ հեռադիտակով, մանաւանդ լուսնոյ վերջին քառորդի ժամանակը: Այս անհաւասար կէտերէն քիչ հեռու, կը տեսնուին ուրիշ լուսաւոր կէտեր, որոնք ուրիշ բան չեն, բայց եթէ լուսնոյ լեռանց զագաթունքն, որոնք հեռադիտակին մէջ գեղեցիկ գոնով կ'երեին:

Լուսնական շղթայաձև լերինք շատ քիչ տարածութիւն ունին. իսկ անջատեալ օղակաձև լերինք շատ են, որոնք մեր երկրիս հրաբըգիսային բաժակաց նման են, միայն աւելի ընդարձակ:

Ի հին ժամանակս շատ աստեղաբաշխ հաստատեցին թէ լուսնոյ լերանց հրաբըգիսային բաժականման փոսերը մարդկային ձեռադրութեան, և թէ լուսնային բնակիչը անօր համար կամած են այն անվերջանալի գործը և փորած են այն փոսերը, որոնք 80 մղոն տրամադրիծ ունին, որպէս զի մէջ մոնելով պատապարին արեւու կիզիչ ճառագայթներէն:

Նետոն կ'ենթադրէ թէ լուսնոյ օղակաւոր լերինք ձևացած ըլլան ի պաղութենէ, յետ սաստիկ յեղափոխութեան, որ եղեր է լուսնոյ վրայ իր ներքին հրային զօրութենէ, Սակայն արդի առումնականք անկարելի կը համարին այն ահագին փոսերու ձևացումն լուսնոյ ներքին հրոյն զօրութենէն, և կը կարծեն զանոնք սառնարանք, որը ցրտութեան պահճառաւ անփոփոխելի մնացած ըլլան, ինչպէս մեր երկրիս ժայռը:

Բաց ի այս լերանց, կը տեսնաւին ի լուսինն սև բիծեր, որոնք լրանական առաջին աշխարհացոյց քարտեսին վրայ իրուն ծով համարեցան, և մինչեւ այժմ նոյն անուամբ ծանօթ են ուսումնական աշխարհի, թէպէտ և բոլորովին սխալ անուանակողութիւնն է, վասն զի՞ ի լուսին ջուր չկայ, այլ անօնք տափարակ գաշտերն են լուսնոյ. և լուր ըլլալուն պատճառն այն է որ հօն մթնոլորտ չկայ, զոր վերջերս ամենայն կերպով հաւաստեցին լուսապատկերային հետազօտութեամբ:

Լուսնոյ մթնոլորտի պակասութենէն կը հետեւի թէ անկարելի է որ հօն ծովեր ըլլան. հետեւաբար անհնարին է բուսոց գյուռթիւնը, և առ հասարակ կեանք չիկրնար ըլլալ, ըստ մեր գաղափարի և իմացականութեան: իւ այս անով աւելի ևս կը հաստատուի, որ մթնոլորտին պակասութեան պատճառաւ, հօն ջերմութեան աստիճանը մինչև 4000 է. կ'ելլէ կիշնէ, և որովհետեւ արեւու ճառագայթը

շեն կորսնցներ իրենց ջերմութիւնը՝ ոչ ամպերու և ոչ մթնոլորտի մէջ, ուստի լուսնոյ մակերևոյթը կը տաքցնեն մինչև 2000 կ. ջերմութեամբ. իսկ նորա ընդունած ջերմութիւնը շտառվ կը ցրուի միջոցի մէջ և կը պաղի մինչև 2000 կ. զրոյէն վարա

Արդ եթէ այժմ անբնակելի է լուսին, եղած է՝ արդեօք երրեմն բնակելի: — Ոմանք կը կարծեն թէ ատենք բնակելի եղած ըլլայ լուսին, և բնակիչն ևս մեզի նման եղած ըլլան, և թէ մեր կենդանեաց նման կենդանիք ապրած են, բայց այժմ բոլորովին անհետացեր են: — Մակայն գարձեալ կարելի է հարցնել. միթէ չկան ի լուսինի այնպիսի արարածք, որոնք բոլորովին տարրեր գործարաններ ունենան: — Առ այս կը պատասխանինք՝ թէ որ և իցէ կեանք յայտնի կ'ըլլայ շարժմամբ, և անոր պատճառը կը բացատրուի ինչ ինչ փոփոխութեամբ, զոր կարելի է տեսնել բնական կերպով լուսնոյ մակերեսութին վրայ, զոր օրինակ չենքեր, աւերակներ, և այլն, որոնք այժմեան ահազին հեռագիտակներով կը տեսնուէին: Եւ յիշաւի Գալիֆոռնիոյ Համբլտոն լերան վրայի դիտարանին հեռագիտակը տակը 4000 անգամ կը մեծցնէ տեսանելի առարկան, և յորում լուսինն կը տեսնուի իրբ թէ քանի մը մղոն հեռու ըլլար:

Բայց կարելի է կայ կեանք լուսնոյ անտեսանելի կիսադնդին մէջ: — Առ այս պատասխան չունինք, և կարծեմ թէ ոչ որ կրնայ երրէք հաւատատեալ պատասխանել այս հարցմանս, վասն զի անհնարին է այն մասին հետազոտութիւնը:

Ահա համառօտիւ առաջարկեալ խնդրոյս պատասխանը թէ արդեգր բնակելի են մոլորակը թէ ոչ: Բայց մեր արեային դրութիւնը միակ չէ տիեզերաց մէջ, կան մերինին նման միլիոնաւոր արևներ իրենց մոլորակներով. միթէ անոնք ևս անբնակելի են, միթէ կարելի չէ որ նոցա մէջ գտնուի մոլորակ մը որ ճիշգ մեր երկրիս նման յատկութիւններ ունենայ կենաց յարմար պայմաններով:

Խոնարհելով առաջի անբննելի մեծութեան Արարչին տիեզերաց, և հաւատալով նորա անօտահման կարողութեան, անստարակոյս կրնանք ասել թէ ուրիշ մոլորակաց մէջ և ուրիշ տիեզերաց դրութեան մէջ կարելի է որ ըլլայ կեանք և կենդանութիւնը լստ ամենայն մասանց, բայց տակաւին դիտութիւնն՝ որոշ չի դիտեր, առաջն մարդկութիւնը ժամանակաւ կարող է ստոյդ պատասխան մը տալ այս խնդրոյս:

